

Lntrtr

Հետախուզությոնները Զարտայանձնելը
Հայ-Ռուսական Յարաբերութիւններուն Վրայ
Չաղդեր. Մնացականեան

Հայաստանի արտաքին գործոց նախարար՝ Զոհրապ Մնացականեանի համոզումով, Ռուսաստանի մերժումը Հայաստանին արտայանձնել հետախուզման մէջ գտնուող շարք մը նախկին պաշտօնեաներ չեն կարող ազդել երբ կիրներու յարաբերութիւններուն վրայ:



Դայաստանի Արտաքին Գործոց Նախարար՝ Զոհրապ Մնացականեան

դարձած է նաեւ Հայաստանի մօտ
Ռուսաստանի ղետպան Սերկէց Քո-
փիրքինը: Մասնաւորապէս պա-
տասխանելով «Ազատութեան» հար-
ցին, թէ ինչո՞ւ Ռուսաստանը չի
վերադարձներ տարբեր գրէական
մեղադրանքներով հետախուզման
մէջ գտնուող հայաստանցի նախ-
կին պաշտօնեաները, արդեօ՞ք Քու-
սաստանը կը պաշտպանէ նախկին
կառավարութեան ներկայացուցիւ-

ները, Սերկէյ Քոփիլրքինը ըստաւ,
թէ արտայանձնանման հարցը իրեն
համար ոչ թէ քաղաքական, այլ
իրաւական հարթութեան մէջ է:

Ճորիապ Մնացականեան լրագ-
րողներուն հետ զրոյցին անդրա-
դարձաւ նաեւ Հայաստանի եւ Ռու-
սաստանի միջեւ գոյութիւն ունե-
ցող խնդիրներուն; Նախարարը շեշ-
տեց, որ ճնաժամամալին խնդիրներ
երկու երկիրներու յարաբերու-
թեանց մէջ չկան, բայց պէտք չէ ար-
ձեւացնել ու ըստել, թէ որեւէ խնդիր
չկայ, եթէ խնդիրներ չըլլացին,
յարաբերութիւններ ալ չէին ըլ-
լացնել, ու այս պահին առաջ կատար

լար: Եւ Հայաստանը իշխանութիւնը հանրութեան հետ բաց եւ թափանցիկ կը խօսի այդ մասին. - «Մենք ունենք բազմաթիւ խնդիր-ներ, եւ երբ որ ասում ենք՝ սա խնդիր է, որը խորքային հարց է, որը ճգնաժամային է, ոչ, նման հարցեր մենք չունենք»:

Այս հալոցին այսօդ առելիա-

Սահմանը Հատած Ատրպէյճանցին Ինքնակամ Յանձնուած է Հայաստանի Իշխանութիւններուն

Յունիսի 12-ի առաւտօտեան գեղարքունիքի մարզի Արեգովնի գիւղը յայտնուած է Աստրապէջանի Գետաբեկի շրջանի Նովոսարաթովքաղի բնակիչ, 1994 թուականի ծնունդ էլշան Ռասուլ Օղլի Ալիեւը: Ինչպէս «Արմէնսփրես»-ին տեղեկացուցած է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Արեգովնի գիւղի վարչական ղեկավար Մոս Յովհաննիսիսանը, ատրպէջանցին առաջինը նկատած է գիւղի բնակիչներէն մէկը, որ Արեգովնիի ամառնային ճամբարի պահակն է:

«Հենց նա էլ ատրպէջանցուն
ուղեկցել էր վարչական գրասեն-
եակ։ Մեր մէջ խօսակցութիւնն
ընթացաւ առանց թարգմանչի,
քանի որ ինքս, երկար տարիներ
ապրելով Ատրպէջանի շրջանի հա-
յաբնակ գիւղերից մէկում, ինչ-որ
չափով տիրապետում եմ ատրպէջ-
ճաներէն լեզուին։ Զրոյցին մա-

ԹԵՂ ԱՐԻՒԻ ՄԷջ ՀՅ Դեսպանատան Բացումը Զի
Կրնար Խաթարել Հայաստան-Պարսկաստան
Յարաբերութիւնները, Կը Յայտնէ Իրան



Իրանցի ցուցարարներ կը բռղովին ՀՀ դեսպանատան առջև

Յունիս 10-ին տեղի ունեցած
իրանի իսլամական Հանրապետութեան մօտ ՀՀ դեսպան Ա. Թուման եանի հանդիպումը իիշ Արտաքին գործոց Նախարար Կովկասի վարչութեան պետ՝ Մ. Ֆալանիի հետ Այս մասին կը տեղեկանանք իրանի մօտ Հայաստանի դեսպանութեան ֆէյսպութեան էջէն:

Դեսպան Թումանեան Մ. ֆազանիին տեղեկութիւններ ներկայացուց Իիշ-ի մէջ ՀՀ դեսպանութեան առջեւ Յունիս 9-ին տեղունքած բողոքի հաւաքի մասին
Մ. Գառանին, ն.է.ում. Թէ

Ս. Ֆաղասին, սշճով թե
Աւիսի մէջ ՀՀ դեսպանութեան
բացման կապակցութեամբ որոշա-
կի դժողովութիւններ, վստահու-
թիւն յայտնեց, որ ան չի կրնալ
խաթարել երկու երկիրներու յա-
րաբերութիւնները:

ՀՀ դեսպանը թիշեցուց, որ
Մարտ 15-ին, իհէ Արտաքին գործ
ծոց Նախարար Եւրասիայի գլխա
ւոր վարչութեան պետ՝ Ա. Հաղիկի
իանի հետ հանդիպման ժամանակ
հանգամանօրէն ներկայացուած են
Թել Աւիկի մէջ ՀՀ դեսպանութեան
բացման հիմնական նպատակները
երկկողմանի փոխ շահաւետ յարա
բերութիւններու զարգացում, Մեր
ձաւոր արեւելեան տարածաշրջա
նին Հայաստանի ներկայացուած

ծութեան ամրապնդում եւ Երու-
սաղէմի հայ պատմամշակութային
հարուստ ժառանգութեան պահ-
պանութիւն:

Թումանեան նշեց, որ երբեկի-
ցէ Հայստանը չէ ընդգրկուած
հակաիրանական որեւէ քաղաքա-
կան նախագիծի ծէջ եւ այսուհետ
եւս կը բացառուի իրադարձու-
թիւններու նման ընթացքը:

ՀՀ ղեսպանը ընդգծեց, որ
հայ-իրանական բարեկամական յա-
րաբերութիւնները եղած եւ կը
մնան Հայաստանի արտաքին քա-
ղաքականութեան առաջնահերթու-
թիւններէն մէկու:

Մ. Ֆաղանին յստակ կերպով
ընդգծեց, որ հայ-իրանական յարա-
բերութիւնները կը գտնուին բարձր
մակարդակի վրայ: Ան զոհունակու-
թեամբ նշեց, որ համափարակի պայ-
մաններուն երկու երկրները կը շա-
րունակեն պահպաննել համագործակ-
ռութիւնն ըստ մասնակի պահպանակո:

Զրուցակիցները անդրադարձան տնտեսական (անոնց կարգին՝ ԵԱՏՄ շրջանակներու), մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներու մէջ համագործակցութեան հետագայ աշխուժացման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ միջխորհրդարաննական կապերու ամրապնդման խնդիրներուն:

Տինքի Այրիին եւ Յիմնադրամի Փաստաբանին Սպառնալու Համար Ամբաստանուած են Երկու Անձիք

Հրանդ Տինք հիմնադրամն
ելեկտրոնային հասցէին մահուա-
սպառնալիքներ պարունակող նա-
մակներ ուղարկելու առընչութեամ-
կալանաւորուած երկու անձերու-
նկատմամբ յարուցուած քրէակա-
գործի քննութիւնը աւարտած է
«Անստոլ» գործակալութեան հա-
ղորդումով, Պոլայ հանրապետա-
կան դատախազութեան կողմէ կաս-
կածեալ Հուսեյին Աթեշին եւ էրսիի
Պաշքանին մեղադրանք առաջադր-
ուած է սպառնալիք ուղարկելո-
յօդուածով:

Հիմնադրամի աշխատակիցներէն 9 անձ, անոնց կարգին՝ Տիգրան Արքին՝ Ռազմել Տիգրանը, եւ փաստաբան Ֆեթհիչէ Զեթինը ճանաչուած

Են տուժող:
Հուսելին Աթեշը Մայիս 27-
28-ին ելեկտրոնային փոստով, ապա
Instagram-եան հրապարակման տակ
թողած մեկնաբանութեամբ երեք
անգամ մահուան սպառնալիքներ
ուղղած է Հիմնադրամի աշխատա-
կիցներուն, փաստաբաններուն և ան-
ձամբ Ռաֆել Տիմքի հասցէին: Անոր
համար դատախազութիւնը 7 տարի 6
ամիսէն մինչեւ 26 տարի 3 ամիս
ազատազրկում պահանջած է: Միւս
կասկածեալ էրախն Պաշքանին 2 տարի
6 ամիսէն մինչեւ 8 տարի 9 ամսուաց
առարարութիւն է կուպառնաւ:

պատարգիպուս վը սպառսաց:

Ճանից: Իր պատմելով՝ քարտէզով
Երկար է ուսումնամիրել տեղանքը
Եւ համոզուել, որ ամենամօտիկ ու
յարմար կէտը Հայաստանն է, դրա
համար էլ հօտը թողել եւ անցել ։
Հայաստան: Նրա պատմելուց յէ

Լիբանանի Մէջ Նշուեցաւ Հնչակեան Քսաններու Անմահութեան 105-Ամեակը



Հակառակ ընդհանրապէս աշխարհին եւ մասնաւրապէս Լիբանանի մէջ տիրող արտակարգ պայմաններուն, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը՝ իր Լիբանանի շրջանի ղեկավարութեամբ եւ միաւորներով, կիրակի, 14 Յունիսին, ոգեկոչեց կուսակցութեան քսան ղեկավարներու կախաղանի վրայ նահատակութեան 105-րդ տարելիցը: Նկատի առնելով Լիբանանի մէջ յարտարարուած ընդհանուր զօրաշարժի դրութիւնը, ոգեկոչումի սեղմ հանդիսութիւնը տեղի ունեցաւ Հ.Կ.Բ.Մ.-ի Սահակեան-Լ. Մկրտչեան Գոլէճի շրջափակին ու «Արմէն եւ Բէրսարէ Ճէրճեան» սրահին մէջ, մասնակցութեամբ սահմանափակ թիւով հրաւիրեալներու, միաժամանակ գո-

կատարողութեամբ Լիբանանի, Հայաստանի և ՍԴՀԿ-ի քայլերգներու ունկնդրութենէն ետք, Փարամազի կիսանդրիին մօտ ծաղկեպսակներ զետեղուեցան ՀՀ դեսպանութեան, ՍԴՀԿ կեդրոնական Վարչութեան եւ Լիբանանի շրջանի Վարիչ Մարմինի, ՀԿԲՄ-ի, ՀՄՄ կեդրոնական Վարչութեան, ՀՄՄ Պէյրութ, Անթիլիաս, Թոմարզա եւ Ճիւնի մասնաձիւերու, ՍԴՀԿ Լիբանանի շրջանի մասնաձիւերու, ՆՍՄՄ-ի եւ «Տիրունի» Ուս. Երիտ. Միութեան անունով, ՀՄՄ Պէյրութի փողերախումբի նուազած սպուերաժշտութեան ներքոյ:

Ս.Դ.Հ.Կ. «Տիրունի» Ուսանողական Երիտասարդական Միութեան վարչութեան անդամ Ընկ. Յակոբ Քէօշկէրեան արտասանեց



լէճի շրջափակին ու հանդիսութեան սրահին մէջ յարգելով հակամածարակային քայլերը: Ոգեկոչումի հանդիսութիւնը նաև հանդրութեան համար ուղիղ սփուռեցաւ կուսակցութեան Լիբանանի շրջանի Ֆէյսուր քի պաշտօնական էջին վրայ:

Փարամազի կիսանդրիին շուրջ նախ հոգեհանգստեան արարողութիւնը մատուցեցին Լիբանանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Շահէ Եպս. Փանոսեան, Նոր Հաճնոյ Սուրբ Գէորգ եւ Ռոբէլի Սուրբ Յարութիւն եկեղեցիներու հոգեւոր հովիներուն հետ, ներկայութեամբ Պէյրութի մէջ Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Ալթաբէկ-եանի ու ՀՀ դիւնագիտական առաքելութեան զինուորական կցորդ գնդապետ Ալեքսան Մուշեղեանի, Պէյրութի քաղաքապետութեան անդամ Արամ Մալէանի, Հնչակեան կուսակցութեան ղեկավարութեան, մասնածիւղերու եւ յարակից միութիւններու ներկայացուցիչներուն: ՀՄՄ Պէյրութի փողերախումբին

բացման խօսքը եւ վարեց յայտագիրը: Ան նշեց, որ պատմութիւնները կը գրուին ժողովուրդներու սիրագրծութիւններուն զուգընթաց, իսկ Հայ ժողովուրդի ազգային ազատագրական եւ ինքնորոշման պայքարի ժամանակագրութիւնը հերոսապատումներու մատեան մըն է, որուն ոսկեետառ եւ փայլուն էջերէն մէկուն մէջ գրուած է Փարամազին ու իր 19 ընկերներուն մարտիրոսութեան դիւցագնապատումը: «Հետեւաբար, անոնց լիշտակը ոգեկոչելով մէնք կը հաղորդուինք անոնց ձգած պատգամներով եւ կը վերանորոգենք մեր ուխտը», ըստ Ընկ. Յակոբ Քէօշկէրեան:

ՍԴՀԿ Լիբանանի շրջանի ուղերձը արտասանեց Վարիչ Մարմինի ատենապետ Ընկ. Սեպուհ Գալիքիկեան: Ներկայացնելէ ետք Քսաններու զաղափարախօսութիւնն ու նահատակութեան պատգամը, Ընկ. Գալիքիկեան նշեց, որ այդաժամ օրերուն մէնք շատ սորվելիք ունինք նահատակներէն ու անոնց պայքարի ոգին: Ան հեռա-

տեսութիւնը համարեց Քսաններուն զիսաւոր արժանիքը, ապա անդրադարձաւ Լիբանանի ու Հայաստանի դիմագրաւած նորօրեայ մարտահրաւէրներուն: Ընկ. Գալիքիկեան կոչ ուղղեց Լիբանանի մէջ բիւրեղացնելու իսկական միասնականութեան, որովհետեւ նաւուն հաւանական խորտակումէն պիտի տուժեն բոլորը անխտիր: Ան նաեւ դիտել տուաւ, որ Հայ ժողովուրդը ունի Հայաստանի զարգացումի վերջին առիթ մը, որ պէտք չէ կորսնցնել՝ պահպանելու արդար ժողովրդավարութիւնը, Արցախի անկախութիւնը ու անվտանգութիւնը:

Ապա, «Արարատ» օրաթերթի տնօրէն Ընկ. Հի Անի Եիրեմեան ապրումը արտասանեց Քսաններուն նույիրուած ասմունք մը:

ՍԴՀԿ կեդրոնական Վարչութեան անդամ Ընկ. Ալեքսան Քէօշ-



Գեղարուեստական բաժնով, Ընկ. Յովիկ Թաֆրանեան հանդէս եկաւ ազգային եւ կուսակցական երգերու փունջով մը:



Կէրեան փոխանցեց օրուան պատգամը: Ան մէկ կողմէ խօսեցաւ թուրքիոյ մէջ օրեր առաջ տեղի:



ունեցած առցանց քննարկումի մը մասին, որուն մէջ Հայոց թեղապահնութիւնը համարուած էր Երկրի մշակութային եւ պատմական հարստութեան կորուստ, միւս կողմէ անդրադարձաւ լիբանանեան փողոցներու վրայ անցեալ շաբաթ տեղի ունեցած հակահայկական ցուցադրական գործողութիւններուն, զանոնք համարելով ոչ թէ պատահականութիւն, այլ՝ թուրքիոյ նոր օմանական ծաւալապաշտական քաղաքականութեամբ իսլամական աշխարհի առաջնորդը դառնալու արտայալապութիւնը մը եւս: Ան զգուշացուց արաբական կարգ մը երկիրներու մէջ թուրքիոյ բացայտ միջամտութենէն՝ ներառեալ զինուորական:

Կեանքի մէջ կան արժէքներ, որոնց համար պէտք է պայքարինք, իսկ այդ արժէքներուն գագաթը մէր Հայունիքն է», ըստ սրբազն Հայրը եւ «Պահպանիչ»ով փակեց իր պատգամը:

Հանդիսութեան աւարտին ներկաները երգեցին «Ուխտի Հրաւէր»ը:



massis Weekly

Volume 40, No. 23

Saturday, JUNE 20, 2020

Armenian Parliament Votes to Strip Gagik Tsarukyan of Immunity



YEREVAN-- The Armenian parliament voted on Tuesday to allow law-enforcement authorities to arrest and prosecute the leader of its largest opposition group, Gagik Tsarukyan, on charges rejected by him as politically motivated.

Addressing the parliament Prosecutor-General Artur Davtyan alleged that Tsarukyan "created and led an organized group" that bought more

than 17,000 votes for his Prosperous Armenia Party(BHK) during parliamentary elections held in April 2017. Davtyan said the NSS has collected documents and testimony showing that the vote bribes were handed out to residents of the Gegarkunik province.

Tsarukyan and other BHK lawmakers vehemently denied the accusa-

Continued on page 4

Armenia Extends State Of Emergency for Another Month



YEREVAN— Citing the continuing spread of the coronavirus in Armenia, the government on Friday extended by another month a state of emergency which it declared in March to combat the epidemic.

The government announced the decision after the Armenian Ministry of Health reported that the number of coronavirus cases in the country of about 3 million rose by 612 to 15,281 in the past day. More than 520 hospitalized patients were in a severe or critical condition.

The ministry also reported 13 new deaths caused by COVID-19, bringing the official death toll to 258.

It said four other people infected with the virus also died on Thursday. The ministry says other, pre-existing conditions were the main cause of their deaths. The total number of such

fatalities rose to 86.

A few days after declaring the state of emergency on March 16, the government issued stay-at-home orders and banned most types of business activity. It began relaxing those restrictions already in mid-April and lifted virtually all of them by May 10 despite the growing numbers of coronavirus cases and deaths reported by the Armenian health authorities on a daily basis.

Earlier this month the government made it mandatory for everyone to wear a mask in all public areas.

Speaking in the Armenian parliament later in the day, Pashinian made clear that emergency rule will remain in place until the authorities achieve a significant drop in infection rates. He said the daily number of new COVID-19 cases should fall below 150.

Turkey Drew Up Plans to Invade Greece and Armenia – Secret Documents

Turkey developed a plan for a possible invasion of Greece named after an 11th century Turkish military commander, Nordic Monitor reported citing secret documents, according to Jerusalem Post.

The documents were part of a PowerPoint presentation that was supposedly planned by the Turkish general staff for internal planning review.

Titled "TSK Çakabey Harekât Planlama Direktifi" (Turkish Armed Forces Çakabey Operation Planning Directive), the presentation was dated June 13, 2014. According to the Nordic Monitor report, this suggests the plan was likely updated and finalized after a review of some earlier draft, and that the plan could still be active.

Also included in the same document were plans to invade Armenia, the operation in this case being titled "TSK Altay Harekât Planlama Direktifi," which was dated August 15, 2000.

The documents were exchanged by top general staff commanders via a secure internal email system, the news portal reported. They appear to have

been accidentally leaked in a court case file in Ankara that prosecutor Serdar Coskun submitted to the court as part of an investigation into the failed military coup against Turkish President Recep Tayyip Erdogan in July 2016.

All of the general staff's emails from the two months preceding the coup were seized by the prosecution.

The general staff had panicked over the possible leaking of the classified documents and urged the court to allow the documents to be screened before being presented. It appears, however, that the prosecutors ignored these concerns, the Nordic Monitor reported.

However, while the plans were named in the document, any specific details were omitted, likely being classified and therefore not shared through the network.

It is believed that the plans were prepared as a contingency regarding developments in Syria, in order to maintain offensive and deterrence ca-

Continued on page 4

Lebanese Armenian Community Under Attack



BEIRUT — In recent days Lebanon's ethnic Armenian community has come under racist attacks by individuals espousing Ottomanism and Turkey, specifically Erdogan.

It all started when Nishan Der-Haroutunian, the host of a popular Lebanese TV show on Al Jadid TV, received a social media message from a spectator calling him "a refugee p***..." a migrant and insidious foreigner. In response, Der-Haroutunian confronted the caller and stressed that Erdogan, Turkey and the Ottomans are insidious, and those who think otherwise should study Ottoman and Lebanese history.

After the show, dozens of people, most of whom live abroad, made provocative statements against the Armenian community, justified the Genocide perpetrated by the Ottoman Turks

and said "you Armenians are insidious and deserve those murders." They also praised the fact that they were so-called Ottoman Turks and the followers and supporters of Erdogan.

In a viral video, Mounir Hassan, President of the so-called Lebanese-Arab "Mardalia" Union made direct threats to Nishan Der-Haroutunian, Lebanese-Armenian personalities and the greater Lebanese-Armenian community. He also threatened to slaughter Armenians in Bourj Hammoud, calling Ottomans "his ancestors" and that they did a good job slaughtering Armenians. He continued by calling Armenians stupid, traitors, evil, disrespectful, and making other obscene remarks at Der-Haroutunian. He also insulted other prominent Lebanese

Continued on page 3

ACA Urges Governor Newsom to Reconsider Sassounian Parole

GLENDALE -- The Armenian Council of America sent a letter to Governor Gavin Newsom on Friday, June 12, 2020, urging the Governor to reconsider Hampig Sassounian's parole.

Last month, despite the state board's decision to grant Sassounian parole, Newsom opted to deny him the chance to be released from prison.


Below is the text of the Armenian Council of America's letter sent to Governor Newsom:

June 12, 2020
The Honorable Gavin Newsom
Governor of the State of California

1303 10th Street, Suite 1173
Sacramento, CA 95814

For nearly four decades, Mr. Hampig Harry Sassounian has been serving a 25-year to life sentence for his role in the assassination of the Turkish Consul General to Los Angeles in 1982. Mr. Sassounian, now 57 years of age, has served more than the average life sentence of 25 years.

While, historically most Parole Boards are extremely cautious to recommend the release of prisoners, in 2017 the California Parole Board determined that Mr. Sassounian had demonstrated sufficient rehabilitation and granted him parole. Unfortunately, this decision was reversed by former Governor Jerry Brown. Your Parole Board did its own thorough investigation in 2019 and agreed with the prior Board in 2017. In fact, your Parole Board found Mr. Sassounian was suitable for parole noting that "as a child he was subjected to the trauma of war and political strife, that he has participated in self-help programming in prison, he has developed extensive



parole plans, he has taken responsibility for the harm that he has caused, he has demonstrated a history of change and increased maturity, and he has given serious thought to how his actions are perceived by others."

The Armenian Council of America has consternations, that despite these specific and consistent findings by both Parole Boards, your decision to deny Mr. Sassounian his parole may be more political than judicial.

ACA condemns any and all criminal and violent activities. Social justice should be achieved through diplomatic, peaceful, and lawful channels. Yet, ACA also believes the California justice system should not be manipulated and dictated by any political influence. Any offender convicted for acts committed at a young age, who have rehabilitated and are eligible for parole, deserve and warrant a release.

ACA calls upon you to effectuate a just and humanitarian result when Mr. Sassounian's case reaches your desk once again in the near future.

Sincerely,
Armenian Council of America
Executive Board

Azeri Man Detained After Illegal Crossing of Armenian Border

YEREVAN—An Azerbaijani man was detained by the National Security Service (NSS) after reportedly crossing into Armenia on Friday.

The NSS said that the 26-year-old man will be held in detention pending investigation. It said it is now trying to "ascertain all circumstances of the illegal border crossing."

The detention was first reported by the head of the administration of Areguni, a village in Armenia's eastern Gegharkunik region bordering the Gedabek district in western Azerbaijan.

The official, Sos Hovannisyan, told RFE/RL's Armenian service that the man, who identified himself as Elshan Aliyev, was first spotted by another village resident and escorted to his office in the morning. Hovannisyan said he spoke to him before alerting the NSS.

In Hovannisyan's words, Aliyev claimed to who have worked as a shepherd for an Azerbaijani farmer in a Gedabek village and decided to flee to Armenia because of being mistreated and not paid by his employer. "He told me: 'I want to move to a third country but if you give me a job here I'd love to stay with you Armenians,'" said

Hovannisyan.

The village chief added that the young Azerbaijani was poorly dressed and had a flour sack filled with his personal belongings. The NSS also said that he carried a sack.

The Yerevan office of the International Committee of the Red Cross said that it has already contacted the Armenian authorities in connection with the detention. The Azerbaijani government did not immediately react to it.

Areguni is located on the eastern shore of Lake Sevan just a few kilometers from one of the most mountainous sections of the Armenian-Azerbaijani border.

Hovannisyan claimed that another Azerbaijani national was detained in a nearby Armenian village earlier this year. The Armenian authorities did not report such an incident, however.

Throughout the Nagorno-Karabakh conflict dozens of residents of Armenian and Azerbaijani border villages have crossed the heavily militarized frontier. The vast majority of them are believed to have strayed into enemy territory mistakenly.

Armenia Reassures Iran Over Decision to Open Embassy in Israel



TEHRAN (RFE/RL) — Following a rare anti-Armenian protest in Tehran, Armenia has again tried to dispel neighboring Iran's apparent concerns over its decision to open an embassy in Israel.

The Armenian ambassador to Iran, Artashes Tumanyan, assured a senior Iranian Foreign Ministry official last Wednesday that his country remains committed to its "friendly" relationship with the Islamic Republic despite its desire to improve Armenian-Israeli ties.

The Armenian government announced the decision last September, saying that it will not only "give new impetus" to its relations with the Jewish state but also help to secure the Armenian Apostolic Church's continued strong presence in the Holy Land.

Israel hailed the move, with then Foreign Minister Israel Katz calling it a "significant step in the development of bilateral relations." His Armenian counterpart, Zohrab Mnatsakanyan, indicated that he would welcome the opening of an Israeli embassy in Yerevan.

The opening of the Armenian Embassy in Tel Aviv, initially slated for the beginning of this year, appears to have been delayed by the coronavirus pandemic.

The Iranian leadership waited until March 15 to publicly signal its disapproval of Yerevan's decision. A senior adviser to parliament speaker Ali Larijani said the move will have a "negative impact on stability and security in the region." The official, Hossein Amir Abdollahian, urged the Armenian side to "think twice" before opening the mission in Tel Aviv.

Ambassador Tumanyan met with Alireza Haqiqian, the head of the Iranian Foreign Ministry's Eurasia department, on the same day. According to the Armenian Embassy in Tehran, he explained his government's Israel-related motives to Haqiqian "in great detail."

In a sign of Iran's lingering discontent, two dozen Iranian university students rallied outside the Armenian Embassy in Tehran on Tuesday to condemn Yerevan's plans and to urge it avoid any diplomatic presence in "the occupied Palestinian territories." News reports from the Iranian capital said the protesters chanted "Death to Israel" and burned an Israeli flag.

Tumanyan discussed the demonstration with another senior Iranian Foreign Ministry official, Mohsen

Faghani, at a meeting held the following day. According to an Armenian Embassy statement, the envoy assured Faghani that Armenia will continue to avoid involvement in "any anti-Iranian political project."

"The ambassador emphasized that Armenian-Iranian friendly relations have been and remain one of Armenia's foreign policy priorities," read the statement.

The statement cited Faghani as saying that "some circles" in the Islamic Republic are worried about Israeli influence on Armenia. At the same time, it said, the Iranian official praised the current state of Armenian-Iranian relations and expressed confidence that they will not be undermined by any "discontent" with the Armenian diplomatic presence in Israel.

Mnatsakanyan echoed Tumanyan's assurances when he spoke to journalists in Yerevan on Thursday. "Armenia has never implemented and does not intend to implement policies towards one partner at the expense of another," said the foreign minister.

Armenian Prime Minister Nikol Pashinyan stated on May 7 that Armenian-Iranian relations remain "very good" and are "developing dynamically."

Two weeks later, Pashinyan sent a congratulatory message to Israel's reelected Prime Minister Benjamin Netanyahu. "I am hopeful that through joint efforts we will be able to replenish and overhaul the agenda of Armenian-Israeli cooperation and build strong ties of mutually beneficial partnership," he wrote.

Armenian-Israeli relations have long been frosty, reflecting differing geopolitical priorities of the two states. Armenia has maintained a warm rapport with Iran, one of the landlocked South Caucasus country's two conduits to the outside world, while Israel has pursued strategic cooperation with Turkey and Azerbaijan.

Armenian leaders have long expressed concern over Israel's large-scale arms deals with Azerbaijan which have reportedly totaled at least \$2 billion since 2012. The Azerbaijani army used some of its Israeli-made weapons, notably sophisticated anti-tank rockets, during April 2016 hostilities in Nagorno-Karabakh.

And as recently as on April 21, Karabakh's Defense army claimed to have shot down yet another Israeli-made Azerbaijani military drone.

French Doctors Arrive in Armenia to Help Fight Coronavirus Pandemic



YEREVAN — A team of French medics has arrived in Armenia to help Armenian colleagues increasingly struggling to cope with the coronavirus crisis. According to French Ambassador Jonathan Lacote, the seven doctors will stay in Armenia for 10 days.

Doctors of Yerevan's St. Gregory the Illuminator hospital are already actively cooperating with the French. Spokesperson of the medical center Tsovinar Khachatryan told Armenpress that the Armenian and French doctors conducted a joint visit to get acquainted with the treatment process of coronavirus infected patients. The French doctors spent the whole day in hospitals. They held dis-

Torosyan confirmed that a similar medical team from Lithuania will arrive in Armenia in the coming days. The decision to send it was made by the Lithuanian government.

Torosyan revealed that about 50 Russian doctors have also expressed a desire to work at the Armenian hospitals on the front lines of the coronavirus epidemic. He gave no dates for their arrival.

The minister made no mention of similar assistance that was offered by neighboring Georgia. Georgian Prime Minister Giorgi Gakharia said on Thursday that his government is discussing details of the proposed aid with the Armenian side.



cussions with the local specialists on the treatment process of patients who are in serious and critical condition.

"I want to thank all our partners for organizing their mission," Health Minister Arsen Torosyan said on Monday. "It will be really useful for us."

In a Facebook post, Torosyan also said that the French medics have already "gotten down to work" at the intensive care units of three Yerevan-based hospitals treating COVID-19 patients.

Speaking to reporters on Friday,

Torosyan warned on June 4 that Armenia's healthcare system is now so overstretched that hospitals may soon be unable to admit all infected citizens in need of urgent treatment. He said afterwards that the health authorities will set up soon 350 new hospital beds to treat the increased number of people infected with the virus.

The minister insisted on June 11 that Armenian hospitals are still able to give life-saving treatment to all patients that are in a serious condition.

Lebanese Armenian Community Under Attack


Continued from page 1

politicians, Wiam Wahab and Walid Jumblatt, who represent the Druze community, calling them traitors, liars, etc.

On Thursday night, June 11, representatives of the three traditional Armenian political parties, S.D. Hunchakian Party, A.R.F. Dashnaksutyun and the A.D.L.

Ramgavar parties, convened a special meeting to discuss the political and social situation in Lebanon. Touching on the threats towards the Armenian community via social media and the small number of pro-Erdogan agitators on Lebanese streets, the three parties consider the remarks made by Hassan, enticing violence, contrary to the spirit of law and unity and civil security of

Bourj Hammoud's Landfill Crises



BEIRUT—Human Rights Watch is reporting that Lebanon's lack of a comprehensive solid waste management strategy is incurring huge environmental and public health costs. Trash began piling up on the streets in Beirut and surrounding areas in scenes reminiscent of the 2015 trash crisis after the Bourj Hammoud/Jdeideh landfill reached capacity on April 30, 2020 and stopped receiving waste.

On May 5, much to the chagrin of the nearby residents, the Lebanese Cabinet approved the vertical expansion of Bourj Hammoud/Jdeideh landfill, one of two main landfills serving Beirut and surrounding areas, as a stopgap measure.

Local and international environmental groups warned last year that the landfill was reaching capacity and urged the government to adopt a more comprehensive solid waste management strategy that respects everyone's right to health.

"Rights groups and environmental experts have been warning Lebanese decision-makers for years that Lebanon's waste management practices are not sustainable," said Aya Majzoub, Lebanon researcher at Human Rights Watch. "The costs of inaction are huge, and residents are being denied their right to health and a healthy environment every day this crisis goes unaddressed."

Bourj Hammoud is a mixed residential, industrial and commercial area and is one of the most densely populated districts in the Middle East. It has a majority Armenian population but also has a notable Lebanese Shi'a Muslim and other Lebanese Christian and Palestinians residents. Recently, it has also become a home to a number of guest workers from Asia and Africa as well as refugees from Iraq and Syria belonging to various denominations.

Experts say that the landfill, which does not comply with interna-

tion best practices and was established without an Environmental Impact Assessment (EIA), is affecting nearby residents' health. The initial establishment of the landfill itself was a supposedly temporary solution to the 2015 trash crisis.

In 2017, Human Rights Watch investigated the health problems from increasing open waste burning as a consequence of the lack of effective waste management strategies. Residents of areas where waste was being dumped and burned reported health problems including chronic obstructive pulmonary disease, coughing, throat irritation, skin conditions, and asthma. Air pollution from open waste burning has been linked to heart disease and emphysema and can expose people to carcinogenic compounds.

Lebanon adopted its first law on solid waste management in September 2018, but its implementation has been stalled. The law mandated the Environment Ministry to develop a national waste management strategy by March 2019. However, the strategy has not yet been adopted and is awaiting a Strategic Environmental Assessment to analyze the environmental effects of the solid waste strategy and to integrate environmental considerations into high-level decision-making.

Human Rights Watch urges the Lebanese cabinet to urgently review the road map and the strategy and adopt an integrated approach to solid waste management that decreases Lebanon's reliance on landfills and gives municipalities the resources they need to fulfill their duties. Any plan presented to the cabinet should comply with environmental and public health best practices as well as Lebanese and international law and ensure that the authorities respect the right to health and to live in a healthy environment. It should also ensure that everyone is fully informed of threats to their health in their area.

ground for Erdogan's aspirations to re-establish Ottoman dominion over the Arab world and be considered as a regional powerhouse. Both Egypt and Saudi Arabia have recently been battling against Turkey in Libya and Syria and against Ankara's influence over Islamic sites in Jerusalem.

In recent days, Lebanon's currency has taken a nosedive, losing around 70% of its value since October. The currency's collapse has stirred panic in a country that relies heavily on imports for its basic needs.

Lebanon, after Syria and Libya, is seen as another perspective battle-

AAF Airlifted \$181,000 of COVID-19 Medicines and Medical Supplies to Armenia

GLENDALE – Armenia Artsakh Fund (AAF) delivered an air shipment of COVID-19 medicines and medical supplies valued at \$181,000 to Yerevan, Armenia on June 12, 2020. This shipment will cover treatment of 1,500 patients in the country.

During the first five months of 2020, AAF also delivered \$6 million of humanitarian assistance to Armenia and Artsakh. Of this amount, the AAF collected \$5.8 million of medicines and other supplies donated by Americares (\$5 million) and Direct Relief (\$741,000).

Other organizations which contributed valuable goods during this period were: The Howard Karagheusian Commemorative Corp. (\$76,000); Project Agape (\$40,000); Armenian Educational Benevolent Union (\$36,000).

The medicines and medical supplies donated during this period were sent to the AGBU Claudia Nazarian Medical Center for Syrian Armenian

Refugees in Yerevan, Arabkir United Children's Foundation, Avak Medical Center, Fund for Armenian Relief, Metsn Nerses Charitable Organization, Muratsan Children's Endocrinology Center, St. Grigor Lusavorich Medical Center, and the health ministries of Armenia and Artsakh.

In the past 31 years, including the shipments under its predecessor, the United Armenian Fund, the AAF has delivered to Armenia and Artsakh a grand total of \$897 million worth of relief supplies on board 158 airlifts and 2,470 sea containers.


"The Armenia Artsakh Fund is regularly offered free of charge millions of dollars of life-saving medicines and medical supplies. All we have to do is pay for the shipping expenses. We welcome your generous donations to be able to continue delivering this valuable assistance to all medical centers in Armenia and Artsakh," stated Harut Sassounian, the President of AAF.

Little Armenias: The Travel Guide of the Armenian Diaspora Around the Armenian World in 101 Countries

PARIS -- In 2018, the first edition of Little Armenias was published in French. It's like a Lonely Planet travel guide book, but for the Armenian Diaspora. One by one, the book presents the Armenian communities in 101 countries. History, geography, fun facts. To prepare your trip, you'll also find information about every single Armenian place (churches, cultural centers, restaurants, markets, etc.). Why it's unique? Because it's exhaustive, every place is in it, and it's up-to-date, thanks to a large network of collaborators. Also, because the author has visited most of the places himself.

A Book in English Translation with the Support of the Calouste Gulbenkian Foundation

The French edition was presented in more than 20 Armenian cultural centers in France, Belgium, Switzerland and Canada. After a meeting with the author in Lisbon in 2019, the Director of the Armenian Communities Department at the Calouste Gulbenkian Foundation, Dr Razmik Panossian, suggested to have the book available in English too. The Calouste Gulbenkian Foundation offered its generous assistance to translate and publish Little Armenias in English. Entirely updated for the 2020 edition, the book is now available in English and a book tour in Europe and the USA will be organized soon.



The Armenian Diaspora as a Travel Destination

The mission of the Armenian Communities Department is to create a viable future for the Armenian people in which its culture and language are preserved and valued. Little Armenias is a tool. It can be used to learn about Armenians in other countries, but more than anything, it's a tool to value our presence in the diaspora with a tourism approach. Our neighborhoods, our monuments, our sub-cultures, our territories all over the world are part of Armenia. Our diaspora is also our land, and it can be visited, as any other travel destination.

Turkey Drew Up Plans to Invade

Continued from page 1

pabilities on the Western front while moving troops, according to Nordic Monitor.

The inspiration for the operation's name, Çaka Bey, better known as Chaka Bey and Tzachas, was a Seljuk Turk military commander and ruler of an independent state based in modern day

Izmir. Chaka Bey was originally a commander in the service of the Byzantine Empire, but rebelled and began seizing power through conquest. At one point, he even declared himself Byzantine emperor.

Chaka Bey is a much revered figure in Turkey, with the Turkish Naval Command listing him as the first Turkish admiral and founder of

AUA Pillars Jack and Zarig Youredjian Stand by AUA Students at Difficult Times



Philanthropists and AUA Pillars, Jack and Zarig Youredjian, are community leaders who recognize needs and take action. They believe in AUA's mission and are partners with the University in its continued efforts of shaping the next generation of leaders in the homeland.

When COVID-19 spread around the world and directly impacted students at AUA, the University reached out to its community of supporters to help address many challenges. The Youredjian Family Charitable Foundation responded with compassion, supporting AUA students generously so that they can continue with their education in the face of crisis.

Jack Youredjian was born in Jerusalem. He attended the American University of Beirut and knows first hand the impact a western-style education has on advancing regions of the world. Jack received his doctorate of pharmacy from the University of Southern California. After working a few years in a hospital, he opened his first pharmacy followed by multiple pharmacies over time. In 1980 he started Western Drug/Lifeair, which now has

eight divisions across California.

Jack, like many students at AUA, received assistance from Armenian philanthropists and foundations to attend university. "My higher education would not have been possible without the support of AGBU and The Calouste Gulbenkian Foundation," Jack says. "I hope I can make a difference in the lives of the coming generations. I strongly believe that education is the future of our motherland."

"As Armenians, we are very proud of AUA and the wonderful work that the University does in educating the future leaders of Armenia," Jack and Zarig state. "We remember Dr. Mihran Agbabian fondly and applaud his efforts and hard work that he put in to move his vision forward by establishing a remarkable institution like AUA in Armenia."

The entire AUA community is very grateful to the Youredjian Family who makes the AUA dream possible for many bright minds in Armenia. These minds then go on to build a stronger and more prosperous country thanks to the knowledge and skills they acquire at AUA.

Armenian Parliament Votes

Continued from page 1

tions when they spoke on the parliament floor before the first vote. They said that law-enforcement authorities have not produced any evidence of his involvement in the alleged vote buying.

They again claimed that PM Nikol Pashinyan ordered the criminal proceedings in response to Tsarukyan's demands for the entire Armenian government's resignation voiced on June 5.

Immediately after leaving the parliament building, Tsarukyan was surrounded by NSS officers and taken to the NSS headquarters for further questioning. BHK representatives said that the security service illegally detained him before securing the parliament's consent. Parliament speaker Ararat Mirzoyan insisted, however, that Tsarukyan was not detained.

In his concluding remarks, Davtyan insisted that the criminal case against the opposition leader and wealthy businessman is a "purely legal process." The chief prosecutor said the NSS opened the case in February,

more than three months before Tsarukyan lambasted the government in unusually strong terms.

Both parliamentary opposition forces decided to boycott the ensuing separate votes on lifting Tsarukyan's immunity from prosecution and allowing his arrest.

As a result, 87 of the 132 deputies of the National Assembly voted in the secret ballot. They all backed the prosecutor's demands.

As the parliament began debating the matter in the morning the NSS announced that it launched on Monday a separate investigation into other instances of alleged vote buying by the BHK.

In a statement, the security service said that a senior BHK figure, Naira Zohrabyan, has repeatedly admitted in her private conversations that Tsarukyan's party had paid Armenians to vote for it in various elections. The statement contained a relevant quote attributed to Zohrabyan. It did not specify whether the NSS eavesdropped on the opposition politician's conversations.

seum in Istanbul, the Nordic Monitor reported.

Φαραμազ, Ցեղապաշտութիւն, Խտրականութիւն



ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԴԱԻԻԹԵԱՆ

Անցնող երկու շաբաթներու ընթացքին Ամերիկայի տարած քին տեղի ունեցող ցեղապահութեան (racism) եւ խտրականութեան (discrimination) դժմ բողոքի բազմաթիւ ցոյցերը տարբեր մակարդակի ազգեցութիւններ ունեցան ժողովուրդի տարբեր խաւերուն վրայ: Բնականաբար հայերս ալ անմասն չէինք կրնար մնալ ու մեր համայնքի մէջ ալ միանշամսակ չընկալուցցան անոնք: Բայց մեզէ քանի՞ներ արդեօք մտաբերեցին այն վերաբերմունքը, որ 1890-ական թուականներէն սկսեալ Ամերիկա ժամանած առաջին հայերը ատացան, իրենցմէ առաջ այստեղ հաստատուած տեղացիններուն կողմէ: Ի՞նչ պիտի ըլլար մեր հակազդեցութիմը այսօր, եթէ մեր սերունդն ալ ենթարկուէր նոյնպիսի վերաբերմունքի: Ի՞նչի եւ ո՞րոնց կը պարտինք տարիներու վրայ երկարող այս վերաբերմունքի վերափոխումը: Հարցումներ, որոնց պատասխաններու որոնման համար կ'արժէ միտք աշխատցնել եւ ըստ այնմ վերաբերմունքի մեր մօտեցումները: Հարցումներ, որոնք մեզ պիտի տանին դէպի մեր անցեալը եւ արթեւորել ներկան:

Դարեր շարունակ մեր ժողովուրդը այդ երկու չարիքներուն զոհ դարձած է եւ կրած անոնց աշաւոր հետեւանքները: Այդ չարչարանքներուն կուտակումն էր, որ մեզ մերթ ընդ մերթ մղած էր փրկիչներ որոնելու գուրսին, իսրայէլ Օրիի եւ Յովսէփի կմինի օրինակ-ներով: Այդ չարչարանքներուն կուտակումն էր, որ մեզ մերթ ընդ մերթ մղած էր ապստամբելու այդ անարդարութեանց դէմ Զէյթունի եւ Սասունի օրինակներով: Այդ չարչարանքներուն կուտակումն էր, որ մղած էր Փարամազի նման գաղափարապաշտներ, ներսէն բարեփոխելու փորձեր կատարելու: 1898-ին իր առաջին դատավարութեան ընթացքին, ան կը յաջտարարէր. «Մեր ցանկութիւնն է, պարտքն է ստեղծել ինքնավար Հայաստան մը առցիալիստական վարչակարգով, ուր ընակուողները, առանց ցեղի եւ դավանանքի խտրութեան, ապրին սիրով, եղբայրաբար, ազատ քաղաքական եւ տնտեսական ճնշումներից»:

**Քաջ գիտակցելով, որ այս
չարիքները ի գործ կը դրուին խաւի**

Ճը կողմէէ, որ իր առանձնա-
շնորհումները տարածելու եւ
պարտադրելու համար բաժանարար
գիծեր կը ստեղծէ, 1909-ին
Տիեզրակիրը Արդանամաղեն
գաւառի մէջ կայացած հրապարա-
կային ժողովի մը ընթացքին ան կը
յախտարարէր. «Հայ, թուրք, քուրդ
եւ այլ աշխատաւորները իրենց
շահերուն եւ ընդհանուրի շահերուն
համար պէտք է համերաշխ ապրին
իրարու հետ, որովհետեւ բոլորիդ ալ
շահերը նոյնն են, միմիանց
շղթայուած: Մէկիդ վնասը միւսին
վնասն է, իսկ շահը՝ միւսին շահը: Թոյլ միտաք, որ ձեր միջեւ ատելութիւն
սերմաննեն ուրիշներ, բաժնեն ձեզ
իրարմէի իրենց տիրապետութիւնը
յաւերժացնելու համար»:


Այդ բաժանմարը գիծերը
վերացնելու համար, 1910-ին
Խարբերդի մէջ, Հրապարակալին
դասախոսութեան մը ընթացքին
ան կը պատգամէր. «Ճարդիկ,
առանց գոյնի, դավանանքի եւ
ազգային խորականութեան,
եղբայրներ են, զիրար շահագործելու
իրաւունք չունին. մէկ խօսք՝ մէկը
ամէնքի, ամէնքը մէկի համար
սկզբունքն է շիտակը, արդարը եւ
աստուածաինո»:

Աւելի քան հարիւրամեակ մը
անցած է Փարամազի պատգամած
գաղափարներէն եւ չնորհիւ իր
նմաններուն անձնազո՞ւ նուիրածն,
մէնք այսօր աւելի բարեկեցիկ
պայմաններ կը վայելնք: Որքան
շատ տարածուին եւ գործադրութեան
դրուին այդ գաղափարները, այնքան
աւելի մօտեցած կ'ըլլանք անոնց
տեսիլքի իրականացման, աշխարհի
ու առաջած քիչ մըսաւ առնցը ինչ է:

Ուրեմն եկէք, Փարամազի կույսը պատուրսը:
Ուրեմն եկէք, Փարամազի եւ
իր 19ընկերներուն նահատակութեան
105-ամեակին առթիւ, ուստենք
շարունակել անոնց սկսած գործը,
ձայնակցելով այդ գործի իրա-
կանցման համար պայքարի առաջին
գծի վրայ գտնուող թուրքիոյ
Խորհրդարանի անդամ Կարօ
Փայլանին. «Փարամազն ու իր 19-
ընկերները 15 Յունիսի 1915-ին երբ
կախաղան կը հանուէին Պէյազիթի
հրապարակին վրայ, իրենց վերջին
խօսքը եղաւ հետեւեալը. «Դուք
կարող էք կախել միայն մեր
մարմինները, իսկ մեր գաղափարը՝
ոչե՞: Կը շարունակուի Քսաններու
հաւասարութեան եւ ազատութեան
համար մղած պայքարը... Յարգանքով
կը խոնարհմ իրենց վառ լիշտակին
առջեւ»:

8Եղապաշտութեան Զոհերը

ՄԵԹՈՒ ՊԱՐԳԵՏ
ԴԱԻԻԹԵԱՆ



Հ ն չ ա կ ե ա ն
Քսան կախաղաննե-
րու նահատակու-
թեան (15 Յունիս
1915) 105-ամեակին
առթիւ, վստահա-
բար իւրաքանչիւր
գիտակից եւ ազգան-
ուէր հայ առանց գա-
ղ ա փ ա ր ա կ ա ն
խտրութեան կը խո-
նարհի անոնց լիշա-
տակին առջեւ:
Զուանէ օղակները,
որոնք դրուեցան
անոնց մեռնուն.

խեղդելու համար ձայնը անոնց ազատատենչ կանչին, անշարժագույցին միայն մարմինը անոնց, որոնց հոգիները ճախրելով Սարդարապատի երկինքն ի վեր՝ միացն ազատատենչութենէ մղուած իրենց հերոս եղբայրներու հոգիներուն՝ միասին կերտելու հայուն ազատ եւ անկախ Հայաստանը 1918-ին:

Ներկայ օրերուն, երբ ցեղա-
պաշտութեան վիշապը կը շարու-
նակէ գլուխը բարձրացնել՝ խան-
գարելով հանգիստը մարդկութեան,
որեւէ անձէ աւելի հայն է, որ պէտք
է իր ձայնը բարձրացնէ ընդդէմ
ցեղապաշտութեան, որուն լաւա-
գոյն ներկայացուցիչները թուրք-
իոյ մէջ կը շարունակեն խտրու-
թիւն զնել երկրի հայերուն նկատ-
մամբ՝ զանոնք զարձնելով ռասաս-
յական խտրականութեան (apart-
heid) ենթակայքաղյիներ: Այն
անտանելի եւ ահաւոր ստրկու-
թիւնը որուն ենթարկուած էր հայը
օսմանեան շրջանին, ցեղապաշտ
երիտթուրքերու շարժումով դար-
ձաւ աւելի խիստ ու մահցու՝
Հայոց թեղասպանութիւնը գործե-
լով եւ դար մը ետք Հրանդ Տինքը
սպաննելով ու Կարօ Փայլանը
խորհրդարանին մէջ ծեծելով. ոչինչ
կայ փոխուած թուրք ցեղապաշտ
քաղաքականութեան մէջ:

Քամաններու առաջնորդ Փարամագլ՝ իր բոլոր ելոյթներուն
մէջ խօսած է ժողովուրդներու
եղբացութեան մասին եւ իր ազա-
տառութեան ապահով մոած է օս-

Կ'արժէ լիշել դէպք ուղ որպէս
օրինակ՝ ըսելու, թէ ինչպէ՞ս եր-
բեմն «ուսուցիչ» կոչուղղներ չեն
նկատեր կամ չեն տեսներ հեռատե-
սութիւնն ու տաղանդը որոշ մար-
դոց:

Կ'ըսուի, թէ ամերիկացի հռչա-
կաւոր գիտարար Թոմմըս Էտիսըն
(1847-1931) երբ մանուկ էր, դպրո-

ցէն տուն վերադարձին մօրը կը
յանձնէ իր ուսուցիչին կողմէ մօրը
ուղղուած նամակ մը՝ ըսելով. «Մայ-
րիկ, այս թուղթը ուսուցիչս տուա-
եւ յանձնարարեց, որ միան դուն
զայն կարդաս. ի՞նչ կ'ըսէ մէջը»:
Մայրը կապահանձն ուսուցիչ

Մայրը, կարդալով ուսուցիչին նամակը, թաց աչքերով զաւկին կը կարդաց հետեւեալը. «Զաւակիդ հանճար է: Այս դպրոցը շատ փոքր է իրեն համար եւ չունի լաւ ուսուցիչներ իրեն սորվեցնելու համար: Հաճիս դուն սորվեցուր իրեն»: Տարիներ ետք, մօր մահէն ետք, իտիսըն կը դառնայ իր ժամանակի աշխարհի ամէնէն հոչչակաւոր գիւտարարը: Օր մը, երբ ան կը խուզարկէր պահարան մը, կը գտնէ այն նամակը, զոր ուսուցիչը յղած էր մօրը իր մանուկ տարիքին. կը բանայ նամակը եւ ուսուցիչին գրութիւնը կը կարդաց, որ Կ'ըսէր. «Զաւակիդ մտքով պակաս է ու տկար. իրեն պիտի չարտօնենք, որ դպրոց գայ այսուհետեւ»: Իտիսըն յուզուած այդ գրութենէն՝ իր յուշերուն մէջ կը գրէ. «Թոմըս իտիսընը մտքով պակաս էր, որուն մայրը զինք դարձուց դարուն հանճարը»: Այս դէպքը մէջբէրելուս նպատակը փորձ մըն է ցոյց տալու, որ մեր կեանքի ապագան ու ճակատագիրը որոշող «ուսուցիչ» նկատուող մարդիկ կրնան սիսալական ըլլալով՝ արգելք հանդիսանալ կարող մարդոց մտքով ու հանճարով ձեռք բերուելիք յաջողութիւններուն, ի ծառացութիւն ազգին ու մասոն կութիւնն:

Այս օրերուն, անողոք համա-
ձարակի եւ ցեղապաշտ բաժանումի
խոփոռ մթնոլորտին մէջ, երբ ամէն
մարդ «քիթը սեղմած՝ հոգին ելած
է», անցեալի ցեղապաշտութեան
զոհերու նահատակութեան 105-րդ
տարելիցը նշելու այժմէականու-
թեան մէջ կը կայանայ մեր համո-
զումը, որ ոչինչ փոխուած է մար-
դուս վայրագութեան մէջ իր եղբօր
հանդէպ (man's inhumanity to man),
եւ կը յիշենք Հնչակեան Քսան
Կախաղաններու նահատակութիւնը
ոչ անոր համար, որ կը հաւատանք
արդարութեան յաղթանակին, այլ
որովհետեւ կը հաւատանք, որ ար-
դարութիւն ցանկացող եւ անոր
համար մեռնիլ ուզող բոլոր նույիր-
եալները մշտապէս արժանի են
մեծարումի ու յարգանքի, որքան
ալ զժուար պայմաններու մէջ ըլ-
լանք կամ գտնուինք:

Հնչակեան Քսան Եահատակ-
ները մշտաբորբ աստղեր են, որոնք
ամէն հայու հոգին կը լուսաւորեն
ազատատենչութեամբ, հայրենասի-
րութեամբ եւ ազգացին գիտակցու-
թեամբ: Անոնք մեզի հետ կ'ապրին
որպէս իմացեալ մահով անմահ
դարձածներ:

Փառք անոնց լիշտակին:

Հայերենը եւ Հայ Դպրոցը

ԱՐՄԵՆ ՔԻՒՐՉԵԱԸ

Հայ լեզուն հիմքն է մեր ազգին, ոպին հայկականութեան, կողիզը հայ կեանքին եւ միջոցը հայ ինքնութեան ճանաչման: Մայրենի լեզուն մեր մեծագոյն հարստութիւնն է, ինչպէս նաեւ մեր միամսականութեան խորհրդանիշը: Ան ցեղային ժառանգ մըն է, որ նախ ընտանեկան երդիքին տակ, ապա դպրոցին ներս, սերունդէսերունդ կը փոխանցուի: Ան է, որ մեզ հաղորդակցութեան մէջ կը դնէ մեր անցեալին՝ պատմութեան, մշակոյթին հետ:

Աշխարհասփիւռ հայ համանքներէն ներս ի՞նչ է մեր հիմնական ու հասարակաց մտահոգութիւնը: Առանց այլեւայլ՝ տուեալ համանքին որպէս հայ գոյատեւումը մերունդէսերունդ: Այդ իսկ պատճառով ունինք Հայ Եկեղեցին ու անոր կողքին մարդակերտումի եւ հայակերտումի սրբավայր մը՝ Հայ Դպրոցը: Հոն ուր կայ հայկական դպրոց, հոն կը զարգանայ կրթական կեանքը եւ գաղութը կ'ըլլայ կենսունակ: Այն զաղութը, որ չունի դպրոց, ջատուած է եւ կորսնցուցած իր հայկական դիմագիծը, վտանգուած է անոր ապագան:

Այսօր, պոլսահայ համանքէն ներս դպրոց գոցէլու, տնօրէններ պաշտօնազրկելու ձայները կը բարձրանան, առանց խորհելու այդ արարքներուն անբաղձալի հետեւանքներուն մասին, գուցէ այդ իսկ նպատակով:

Ազգային վարժարանները հասութաբեր հաստատութիւններ չեն, չեն ալ եղած: Ընդհանրապէս ինքնաբաւ ալ չեն, որովհետեւ ունին նիւթական գժուարութիւններ: Կը կարօտին համանքին անհատներուն ուրիշատութիւններուն, ինչպէս նաեւ ազգային հարուստ հաստատութիւններուն նիւթական օժանդակութեան:

Օսմանեան շրջանէն մնացած «ամիրա» մը ինքնագլուխ յայտարարութեամբ համանքին եւ յատկապէս կեղրոնական Ազգային Վարժարանին կը տեղեկացնէ, թէ Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցը այլէս կեղրոնականին նիւթակէն պիտի չօգնէ: Ազգին նուրիշատութիւններով հաւաքուած դրամը «ամիրա»-ն, հետեւանք քմահաճոյքի կամ առ այժմ թաքուն պատճառներու, կը զլանայ ազգային դպրոցին տրամադրելու, որպէսզի, ըստ իր ցանկութեան, կեղրոնական Վարժարանը ստիպողաբար փակուի:

Կեղրոնական Վարժարանը պատմական դպրոց մըն է, պատճութեան խորքերէն կու գայ: Ան հիմնուած է ըստ Ներսէս Վարժարաբետեան Պատրիարքի (1874-1884) փափաքին, անոր մահէն իւտոյ: 19 Փետրուար՝ նոր տոմարով 3 Մարտ 1878-ին, Սան Ստեֆանո յայժմ՝ Եղիշեցօյ (Տատեան ամիրայի ապարանքին մէջ կը ստորագրուի Սան Ստեֆանոյի հաշտութեան պալմանագիրը, որ վերջ կը դնէ 1877-1878 ուրս-թրքական պատերազմին: Ներսէս Վարժարաբետեան Պատրիարք այդ ժողովին ուրսական հրամանատարութեան կու տայ խնդրա-

գիր մը: Այդ համաձայնութեան ժամանակակից հանգամանք կը ստանայ:

Կեղրոնականի այս անուղղակի անցեալը «Երկու սիրալիր եղբարյներու կոփեւը» ասութեան հեղինակին համար գուցէ հաճելի չըլլայ, գուցէ այդ իսկ պատճառով կեղրոնականէն «միլիթան»-ներ կը համին կ'ըսէ: Գուցէ իր բառապաշտիքութեան հետեւանքով «միլիթան»-ին ու «ազգային գիտակցութեան տէր»-ին տարբերութեան գիտակցից չէ:

«Ամիրա»-ն ազգին դրամը փոխանականազգապահանման օճախի կեղրոնական Ազգային Վարժարանին յատկացնելու, ազգապահանման հետ բացարձակապէս կապէս կապէս չունեցող Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցին համար նոր մեքենաներու գնման պիտի յատկացնէ եղեր: Պահուած հիւանդանոցով կարելի է վառաբանուի, բայց ոչ՝ «միլիթան» շրջանաւարտներով:

Կ'երեւի մեր «ամիրա»-ն մէկ քարով կ'ուզէ երեք թուչուն զարնել. պատմական անցեալի տէր կեղրոնականին գոյութեան վերջ տալ, թանկագին հողամաս մը ոչհայանպաստ նպատակներու յատկացնել. քաղաքի այդ շրջանի այժմու եւ ապագայ աշակերտութիւնը համար կը կազմակերտութիւնը հայկական վարժարանէ զրկել: Կ'երեւի «ամիրա»-ն ուրիշ պարտականութիւն մը եւս ունի. ամօթալի վիճակի չմատնել Միացեալ Ազգերու կրթական, Գիտական եւ Մշակութական կազմակերպութիւնը (UNESCO), որ արեւմտահայերէնը վտանգուած լեզուներու շարքին դասած է:

Օսմանեան շրջանի ամիրան ալ, ոմանք պալատին լումայափոխները՝ սեղանաւորները (թէ ֆէնի, ոմանք գոհարավաճառները (բացառութիւնները միշտ յարգելով), աւելի կը հետաքրքրուէին իրենց եկամուտով, քան ազգին բարորութեամբ:

Ազգին միլիոնաւոր տոլարներու ծովուն մէջ լողացող ուրիշ յարգելի անձնաւորութիւն մը եւս հրապարակ ելած է, որ գոհացում տալու համար իր «Ես»-ին՝ փոթորկած է համանքը: Ո՛չ զինք պաշտօնի ընտրած ժողովուրդի փափաքին ականջ կու տայ եւ ո՛չ ալ համանքին բարոյական իշխանութեան՝ Պատրիարքարանին յարգանք ցոյց կու տայ:

Ըստ երեւոյթին, այս «ընտրեալ»-ները եսասիրութենէ եւ անտարբերութենէ կը տառապին: Այլեւս ասոնք գործնական օտարակարութիւն չեն կրնար ունենալ: Ներկայ կացութիւնը շատ ծանր երեւոյթ մըն է: Մատը պէտք է վէրքին վրայ դնել ու այսօր իսկ շարժման անցնիլ: Վաղը կրնայ չափազանց ուշ ըլլալ:

Վաղը, եթէ նոյնիսկ Շահան Շահնուրի նման «բանիւ ու գործով, կամայ եւ ակամայ, դիտութեամբ եւ անզիտութեամբ մեղաց, մեղաց Արարատին» աղաղակենք, օգուտ պիտի չունենայ:

ԵՐԲ ԱԶԴԵՑԻԿ ԶԵ ՈՉ ՄԵԿ ՃԱՌ,

«ԽԵՆԹԵՐՆ» ԵՆ ՈՐ ԿԸՆԵՆ ՃԱՌ:

Հայաստան Արցախ Ֆոնտը Հայրենիք Կ'առաք ՀԱՅ-19-ի Դէմ Պայքարելու Համար \$181,000 Արժողութեամբ Դեղորայք եւ Բժշկական Պիտոյքներ

Յունիս 12, 2020-ին, Հայաստան Արցախ ֆոնտը երեւանական համար գուցէ հաճելի չըլլայ, գուցէ այդ իսկ պատճառով կեղրոնականէն «միլիթան»-ներ կը համին կ'ըսէ: Գուցէ իր բառապաշտիքութեան հետեւանքով «միլիթան»-ին ու «ազգային գիտակցութեան տէր»-ին տարբերութեան գիտակցից չէ:



Հիւանդանութիւնը:

2020-ի առաջին հինգ ամիսներուն ընթացքին, Հայաստան Արցախ ֆոնտը նաեւ միլիոն ամիսներուն ընթացքին, Հայաստան Կեղրոնական կեղրոնին, Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Բժշկական կեղրոնին, եւ Հայաստանի ու Արցախի Առողջապահութեան Նախարարութիւններուն:

Անցեալ 31 տարիներուն, Հայաստան Արցախ ֆոնտը նաեւ միլիոն ընթացքին, Հայաստան Արցախ ֆոնտը նաեւ միլիոն ընթացքին, Հայաստանի ու Արցախի Առողջապահութեան Նախարարութիւններուն:

Անցեալ միլիոն ընթացքին, Հայաստան Արցախ ֆոնտը նաեւ միլիոն ընթացքին, Հայաստանի ու Արցախի Առողջապահութեան Նախարարութիւններուն:

Այս ժամանակաշրջանուն միլիոն ընթացքին, Հայաստան Արցախ ֆոնտը նաեւ միլիոն ընթացքին, Հայաստանի ու Արցախի Առողջապահութեան Նախարարութիւններուն:

Այս ժամանակաշրջանուն միլիոն ընթացքին, Հայաստան Արցախ ֆոնտը նաեւ միլիոն ընթացքին, Հայաստանի ու Արցախի Առողջապահութեան Նախարարութիւններուն:

«Հայաստան Արցախ ֆոնտին կանոնաւորաբար կ'առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք վրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ ֆոնտի Նախարար Յարութեամբ Արցախ կեանք վրկող դարձական օժանդակութիւնը՝ 158 թուրքիներով եւ 2,470 ծովային արկղերով:

«Հայաստան Արցախ ֆոնտին կանոնաւորաբար կ'առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք վրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ ֆոնտի Նախարար Յարութեամբ Արցախ կեանք վրկող դարձական օժանդակութիւնը՝ 158 թուրքիներով եւ 2,470 ծովային արկղերով:

«Հայաստան Արցախ ֆոնտին կանոնաւորաբար կ'առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք վրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ ֆոնտի Նախարար Յարութեամբ Արցախ կեանք վրկող դարձական օժանդակութիւնը՝ 158 թուրքիներով եւ 2,470 ծովային արկղերով:

«Հայաստան Արցախ ֆոնտին կանոնաւորաբար կ'առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք վրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ ֆոնտի Նախարար Յարութեամբ Արցախ կեանք վրկող դարձական օժանդակութիւնը՝ 158 թուրքիներով եւ 2,470 ծովային արկղերով:

«Հայաստան Արցախ ֆոնտին կանոնաւորաբար կ'առաջարկուի միլիոնաւոր տոլար արժէքով կեանք վրկող դեղեր եւ բժշկական պիտոյքներ», յայտնեց Հայաստան Արցախ ֆոնտի Նախարար Յարութեամբ Արցախ կեանք վրկող դարձակա

Քաղցրիկ Պուրծ-Համմուտ Առաջին Դպրոց

ԱՐՄԵՆԱԿ ԵՂԻԱՅԵԱՍ

Պուրծ-Համմուտցի մանուկին համար դպրոցական ընտրութեան շատ տեղի չկար, քանի ան ձեւով մը կանխորշուած աւանդոյթ էր. ամէն փոքրիկ ենթադրուած էր յաճախելու իր թաղային վարժարանը, ուր կը գտնուէր նաեւ եկեղեցին, ասոնք միամնաբար կը կազմէին մէկ կալուած:

Այսուհանդերձ այս կարգը կը խախտէր ի նպաստ կաթողիկէ եւ որոշ չափով աւետարանական դպրոցներուն, ուր կը յաճախէին նաեւ առաքելական ընտանիքներու գաւականները, մինչ հակառակ շարժումը գրեթէ գոյութիւն չունէր: Այսպէս էր, որովհետեւ աւանդականորէն կը տիրէր այն համոզումը, թէ այդ վարժարաններու շրջանաւարտները աւելի լաւ կը տիրապետէին, կաթողիկէններու պարագային՝ ֆրանսերէնին, իսկ աւետարանականներու պարագային՝ անգլերէնին: Այս մտայնութիւնը միշտ ալ գոյութիւն ունեցած է, եւ այդ դպրոցներու աշակերտութեան մեծամասնութիւնը միշտ ալ կազմած են առաքելական դաւանանքի աշակերտութեան:

Ոչ-հայկական այլադաւան կամ պետական դպրոց յաճախելու հարց չէր դրուեր մինչեւ անցած դարու 50-ականները: Հետագայ տասնամեակներուն է որ ծնունդ առաւ այդ երեւոյթը:

Ուրեմն իմ պարագային յատակ էր, որ պիտի յաճախէր իմ թաղային վարժարանս, որ կը կրէր Ազգային Արդարեան անունը՝ ի միշտակ Աստանայի համանուն վարժարանին: Անոր կատուցումին նախաձեռնողներն ալ եղած էին նոր Աստանայի բնակիչները, որոնք կը դրաւէին մերինին կից թաղամասը:

Պատերազմը տակաւին չէր դադրած, սակայն անոր անմիջական վտանգը արդէն բաւական նուազած եւ հեռացած ըլլալ կը թուէր:

1944-ի հոկտեմբերի առաւօտ մը եղբայրս զիս եւ քոյրս դպրոց տարաւ ու արձանագրել տուաւ օրուան շատ ծանօթ տնօրէնին, որ Գէորգ Տէր Անդրէասեան կը կոչուէր, մեզի թաղակից, շատ գեղեցիկ, տպաւորիչ ու յարգուած անձնաւորութիւն մը, որ ինծի համար նշանակեց 15, իսկ քրոջս համար՝ 25 լիբանանեան ոսկի տարեթոշակ, որ համազօր էր 13 տուարի:

Այնուհետեւ տեղի ունեցան կարգ մը գնումներ՝ պիրք, գրատախտակ, մատիտ եւ այլն, որ դրի մօրս կարած եւ ուսէս կախ պարապ պայուսակիս մէջ, ու առաջնորդուեցայ մանկապարտէզ, այսինքն՝ եկեղեցին սրահը, քանի յատուկ կառոցց մը գոյութիւն չունէր իբր այդպիսին: Այստեղ, չորս անկիւն-

ները շարուած էին նստարաններ, որոնց իւրաքանչիւր խումբը կը կազմէր դասարան մը:

Օրուան մանկապարտիզպանուհին՝ արիկ. Արմէնուուհին, հիմնուելով հասակիս ու կազմիս վրայ, կարգադրեց, որ նստիմ կոկոն դասարան, որ էր մանկապարտէզի երրորդ կարգը: Ընկերներս հերթով կը կարդային հատուած մը, մինչեւ որ կարգը հասաւ ինծի, իսկ ես ոչ մէկ տառ կը ճանչնայի: Ուսուցչուհին գայթակղեցաւ, առանց բառերը ծամծմէնու արտայատեց իր արհամարհանքը եւ բիրտ շարժումներով զիս տարաւ տիկին Արմէնուուհին քով: Կարծ խորհրդակցութենէ մը ետք անոնք որոշեցին զիս դնել բողըող դասարան, ուր բոլորն ալ անգրածանաչ էին ինծի պէս: Ուրեմն տեղու գտած էի: Սակայն ո՛չ հասակակիցներս:

Կը զգայի, որ ես քիչ մը աւելի մէծ եմ ընկերներէս: Այդպէս էր, քանի եղած եմ հիւանդոտ մանուկ մը, եւ ծնողքս որքան կարելի է խուսափած են զիս «աչքերնէն հեռացնելէ» եւ ուշ դրկած են դպրոց: Այս աններդաշնակութիւնը՝ իմ եւ դասընկերներուս միջեւ, մինչեւ վերջ ալ տիրած է. ես ընդհանրապահէս մէկ տարի աւելի մէծ եղած եմ դասընկերներուս տարիքային միջինէն, թէեւ հատուկենտ պատահած է, որ ունենամ ինձէ աւելի տարիքոտ դասընկեր ալ՝ կրկնողներ, դպրոց փոխողներ եւ այլն: Տարիքային այդ տարբերութիւնը պատճառ դարձած է, որ ընկերներէս աւելի դիւրին իւրացնեմ տրուող դասերը, եւ այս առաւելութիւնը պահած եմ երկար ու ձիգ ուսանողութեանս ամբողջ տելողութեան:

* * *

Մէկուն համար, որ առաջին անգամ կ'այցելիք մեր մանկապարտէզը, ան կրնար թուիլ բարելունեան խաւոնարան մը, ուր անկիւն մը ընթերցում կը կատարուէր, ուրիշ անկիւն մը? Կ'երգէին, երրորդ անկիւն մը պատճութիւն կը պատճէին, իսկ չորրորդ մը՝ կրաքարէ անձնական փոքրիկ գրատախտակի վրայ մերոպեան տառը կը դրոշմուէին:

Եւ կը կերտուէին... ապագայ

հայ սերունդները:

Ասով չէր վերջանար այդ մանկապարտէզին իւրաքանչութիւնը:

Այստեղ, ճիշդ խորանին տակը, կը գտնուէր խոռոչ մը, որուն մէջ պահ դրուած էր աղքատներուն վերապահած դագաղը մը: Մէջ ընդ մէջ այդ դագաղը դուրս կը բերուէր՝ յուրախութիւն մէզի, քանի գիտէին եւ եկեղեցին լեցուէր... յուղարկաւորներով. շուտով կը հասնէին դագաղակիրները եւս՝ քահանային ու քանի մը դպիրներու երգեցողութեամբ: Արարողութեան ամբողջ տեղուութեան, որ կը վերջանար «ի վերին երուսաղէմ»-ով, մենք կուշուկուռ կը խաղայինք, ըսել կ'ուզեմ՝ կը զբունէինք բակին մէջ, ի վերջոյ դժկամակութեամբ «դասարան» մտնելու համար:

Մէկ-երկու ժամ ետք կը վերապահանար պարապ դագաղը՝ խաղալիք մը պէս թեթև ու անվնաս, կը զետեղուէր նոյն խոռոչին մէջ, որուն մուտքը ծածկուած էր փոքրիկ վարագոյրով մը: Այս բոլորին մենք այնքան ընտելացած էինք, որ զբեթէ անտարբեր կը դիտէինք անցած-դարձած՝ իսկոյն մոռնաւ համար եւ հանգիստ կը տրուէինք մեր զբաղումներուն՝ անոր հանապազօրեայ մտերմութեան մէջ, եթէ...

Եթէ ըըլլային մուկերը:

Արդարեւ, մեր ուսուցչուհիները, մանկապարտիզպանուհին գլխաւորութեամբ եւ զինուած օրուան մանկապարտական գէնքերով, մեզ համոզած էին, որ այդ նոյն խոռոչին մէջ կը բնակիէին... մուկեր, եւ անօթի մուկեր, որոնք ակնդէտ զոհի կը սպասէին: Եւ ամենայարձար զոհը, ոչ աւելի, ոչ պակաս, մենք էինք, թարմ ու մատղալ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եւ որովհետեւ անկարելի էր ծոյլ կամ չար չըլլալ, ահա մէջ ընդ մէջ կը հաւաքէին նմանները, եւ իբրեւ ազդակութիւն կը շարէին խորանէն, իմա՝ մուկերու խոռոչն, երկու մեր անդին պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եւ որովհետեւ անկարելի էր ծոյլ կամ չար չըլլալ, ահա մէջ ընդ մէջ մէջ կը հաւաքէին նմանները, եւ իբրեւ ազդակութիւն կը շարէին խորանէն, իմա՝ մուկերու խոռոչն, երկու մեր անդին պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եւ այս ապահով ալ կ'արտասանէի, քանի որ այնուհետեւ, մանկապարտէզի իմ կեցութեան երեք տարիներուն, բազմիցս արտասանել տուած են զայն ինծի: Եւ երբ պատահէր, որ ուսուցչուհին անդին պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Եթէ յաջողներ պահ դրէի բարձր ալ տիրած էր այլի պատճառ մատաղցուներ, եթէ... ծուլութիւն եւ չարութիւն ընէինք:

Հրեղէն Փառքի Լոյս Հայրերին

**Ծնողները Յաւասար են Աստուծոյ,
Նոյնիսկ Աստուած Զի Կարող Վճարել Պարտքը Ծնողների**

ՊՈՂԱՄ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

Միջօրէ, արեւ աստուած Միհրը, երկիր մոլորակի իր ընթացքին մի ակնթարթ կանգնի երկնակամարի բարձրակառնութին, լոյսի ճառագայթները որպէս հրավառութիւն խորձ-խուրձ նետի մոլորակի դէմքին, ողջոյն լոյփ հայրերին: Արեւ, արմէնները նրա լոյսին պաշտամունք նույիրեցին, որ իրենց լեռների աշխարհին յաւերժութիւն պարգևէր, իրենց արտերի ցորեանին լոյս շաղէր, իրենց արգիներին պատղաբերութեան ծիածան փուէր, իրենց հոգիներին կեանքի հէքիաթ հոսէր: Միհր կոչեցին նրան, իրենց մէհեաններ բերին, որոնց ճակատներին յաւերժութեան խորհրդանիշ կարմիր բոցոտ նուռեր, նրա կրակով հրդեհուած խաղողի ողկոյզներ քանդակեցին, նրանց շուրջ բոլորը արեւի կրակով բոցավառուող նոննենիներ անկեցին: Նրա ճառապայթների փունջերից կրակ վառեցին իրենց ատրուշաններերում, արեւորդի՝ արեւ աստուծոյ որդիներ, կոչեցին իրենց: Եթէ մայրերի օրուան ձօնուած տօնախմբութեանը նրանց լանջերը տիեզերքից քաղած աստղերի փունջերով քողեցին, երկնակարում շանթերի ահարկու համազարկերով ողջոյնեն հայրերին, լոյսով տօնախմբեն նրանց փառաբանման օրը: Ամերիկայի Միհացեալ Նահանգները ցնծում են այսօր, թողցնծայ աշխարհն այսօր, շանթերի լոյսի ժապատճերի համբոցըներ հայրերի խոհուն ճակատներին, երախտազիտութեան տեղատարափ անձրեւ, երջանիկ օրերի մաղթանքի աղօթք նրանց լախուռն զարկերով սրտերին:

Տարին էր 1909, Ամերիկուհի՝
Սոնորա Սմարթ Տոտը քաղաքի
տաճարում ունկնդրել մայրերի օր-
ուաց լիշտակութեան տօնակա-
տարութեանը նույրուած վարդա-
պետի ողջոյնի քարոզը: Թախծոս
աղօթել էր, որ յաւերժութեան
ճանապարհով քայլող մայրեկի հո-
գուն Արարիչը լոյս շաղէր: Մայրի-
կի կորստեան ցաւի տառապանքն
էր պատել հոգին, մայրական
գգուանք չէր ծորել սրտին, մայ-
րական տիեզերական սիրոյ շողեր
չէին պատել դէմքը, չէր հպել մօր
լանջին, որ նրա սրտի տրոփիւնի
զարկերը մայրութեան սիրոյ լոյս
յորդէին իր հոգու տաճարի խորա-
նին: Եւ մայրը, Սոնորային արեւի
լոյս պարգեւելու պահին... իր
լոյսն էր հանգել: Տաճարում հնչած
աղօթքների մրմունջները, մայրե-
րին ձօնուած անանձնական սիրոյ
ողջոյնները պլաղացող մօմերի լոյ-
սին յենած, գնուած գգուում յաւեր-
ժութեան ճամբաներով քայլող մայ-
րերին: Սոնորան ընկողմանել էր
մայրական վշտի ցաւի յորձանուաւ,
խորհրդածել... ինչու՞ նաեւ հայ-
րերին երջանիկ մաղթանքների,
նրանց խոնջանքի երախտիքի,
նրանց արարման խրախճանքի հան-
դէսների տօնախմբութիւն չլինէր,
նրանց աշխատանքի հեւքով մեծա-
ցած զաւակները իրենց հոգիների
խորքերից քաղած սիրոյ երախ-
տիքի մունջեո մատութէին:

Սոնորան եւ իր հինգ քոյլը ու
եղբայրները, վիլեամ ձէքսոն
Սմարթ Հայրիկի խնամքին էին
մնացել: Կեանքի վայելքները զո-
հարերած՝ բարեպաշտ, քրիստոնէ-

ական սիրով մեծացած հայրը,
աւելի քան երկու տասնամետակներ
խնամել իր վեց զաւակներին,
մայրական սիրոյ հուր կաթել նրանց
սրտերին:

1910 թուականի Յունիսի 19-ին՝ Հայրիկի ծննդեան օրը, Սոնոռան վաշխնգտոն նահանգի Սպակէցն քաղաքում, տօնախիմբութիւն էր կազմակերպել՝ բոլոր հայրերի ծննդեան տարեդարձների մեծարման համար։ Աստուածային երախտագիտութեամբ լեցուն աղջիկ, քու անունն էլ փառաբանուում է հայրերի մեծարման օրուայ հետ։ Հայրական սիրոյ կրակի ջահը ձեռքիդ քայլում ես ծաղիկների ու աստղերի լոյսով վարար քու յաւերժութեան ճանապարհին, նրանց հոգիները քեզ գրկած զնում տիեզերական ճախրանքի ճամբաներով։

Եւ ամէն տարի, Արարիչի
հանգստեան կիրակի օրը, սկսել
էին հայրերի մեծարանքի ոչ պաշ-
տօնական տօնախմբութիւններ կա-
տարել, հրավառութիւններ արել,
նրանց արի սրտերը ցնծութեան
լոյսով հեղեղել: 1924 թուական,
երկրի նախագահ՝ Կալվին Կուլի-
չը, ամէն տարուայ Յունիս ամս-
ուայ երրորդ կիրակի օրը հոչակել
էր՝ «Հայրերի Օր»: Օրուայ ծաղի-
կը ընտրել է՝ Աստղիկ դիցուհու
արինից շառագունած ծաղիկների
գեղուհի՝ վարդը, որի վրայ յենած
սոխակները տիեզերքի ողջոյնն են
հնչում աշխարհին: Կարմիր վար-
դերը՝ կեանքի հէքիաթի վայելքով
հրճուող հայրերին, սպիտակները
նրանց շիրիմներին՝ որպէս լուսն-
եակից քաղած ձիւնալոյս պսակ:

Տիեզերքի Արարիչին «Հայր Մեր» ենք կանչում: «Հայր Մեր» տէրունական աղօթքը մըմնջում վերացած ու լուս երկիւղածութեամբ: Խաղաղութեան անդորր իջնում մեր հոգիներին, չարից փրկուելու աղերսանք, մեր անուշ մանչերին հանապազորեաց հաց պարզեւելու յոյսի ըղձանք, հայրենի երկրին խաղաղութիւն: Խաղաղութիւն ենք իննորել, որ ոչ մի կաթիլ արիւն չհոսէր հաց արարողից: Տեսե՞լ ես ինչպէ՞ս էին մեր ռանչպար հայրերը հայեացքները դէպի երկնի կապոյտը յառած՝ ցորեանի հատիկները թեւատարած ափերիով շաղ տալիս արտերի հողի երեսին, հոռովէլներ կանչելով եզներին եղեացր գարձրել, արօնների արեւաշող խոփերը հողի կուրծքը պատռելով ծածկել այն, որոնց մահով արտերն էին կանաչ հագել, արտերն են ոսկեփայլ ծփացել, արեւահուր հասկերը գեփիւոյին յենած քնքուշ պար բռնել, ամբարները աղորիքով լցուել: Հայոց հեթանոս աստուածների տիեզերական խորհուրդի կրակը հոգում՝ բանաստեղծ Վարուժանը, հացի արարման «աղօթք» երկնել:

Հայուստան երկիրը Հայրենիք
ենք կոչել, քաջ նախնիների արար-
ման քրտինքով, խոնջենքով, սրբա-
ցած հողով՝ հայրենի հող անուանել,
Արշակների սրտերին պայքարի,
կոռուի շանթեր է փոթորկել: Հայ-
րենի հողում, հայրերը շնչներ, ոս-
տաններ պատել լետնորդների հա-
մար, այդ նրանք են դիւցածնօրէն
կոռուել նրա պաշտպանութեան հա-
մար: Երբ հայրենիք ենք կանչում,
սարսուում են մեր հոգիները, հայ-
րենիք մրմնջալով՝ ուժգին արո-

փում են մեր սրտերը, կորցրած
երկրի կարօտի յուշերից վլւում են
մեր հոգիների տաճարները, նրա
խռովքից մեր ակներից հոսող մար-
գարտաշար հատիկները համբու-
րում են մեր այտերը։ Նրա
բազում-բազում որդիք, հայրենի
հողի պաշտպանութեան համար
իրենց գարնանային կեանքի երազ-
ներն են զոհել։ Կամձաւորական Ար-
մենակ արի հայրս, հայրենի հողի
համար մարտի ելել թշնամու դէմ,
հայրենազրկուած հայեր վերադար-
ձել երկիր։ Տարիներ յետոյ, զա-
ւակներին բերել հայրենիք՝ Զան-
գեզուր աշխարհի լեռներ, տուն
պատել Արարատի ստուերի տակ,
այգի արարել, հոգին զուարթ շում-
չով արբեցել։

Հայրենի արարած օճախները
հայրական տուն կոչել, ուր գնա-
ցինք նրա կարօտի մը մունջները
խռովքով պատել մեր հոգիները:
Իմ, ձեր ծննդավայրերի հայրենի
տնե՛րը, մեր հոգիների տաճար-
ներն են: Ամէն օր ու պահ այցի եմ
գնում նրան, նրա պատշգամքում
հայրենի հողի կոռուից վերապար-
ձած հայրիկիս եմ գրկել, մայրիկիս
ճակատիս համբոյը ալրում է
սիրոս: Խոռվում է հոգիս, կարօտի
սարսուուի անուրջների հետ երե-
ւակայութեանս լոյսի շողերին բազ-
մած, գնում ընկողմանում նրանց
գիրկը: Հայրը ինքը տունն է, իր
վսեմ ճակատի վրաց է պահում ան,
որ չփլի, շարունակի ապաստան
լինել զաւակներին: Աշխարհի մե-
ծեր փլեցին մեր տները, թշնամու
դէմ կոռուի ելած այդ արի մարդ-
կանց հեռու, շա՞տ հեռու տարան:
Այդ վեց շէների բնակիչներ որոշել
էին այրել իրենց տները, որ գուշ-
մանի մարդիկ չկոխէին իրենց
ոտնահետքերին, արգելեցին, զաւ-
թողի իրաւունքով ասացին՝ Ո՞Չ...:
Գեղեցիկ էին իրենց շէները, ան-
ցորդներ հաւաստել էին, որ նրանք
նման են իտալիացի Նափոլի քաղա-
քին մօտիկ շէներին: Պատմում են,
որ ինն մոլուսաները իրենց Ապոլոն
եղբայրի հետ իջել այդ արի մարդ-
կանց լեռներ, մուսաների լեռներ,
թասերով գինի խմել, բանաստեղ-
ծութիւն երկնել, աստղեր զարկել
այդ լեռների գագթներին, քաջու-
թիւն լիներ:

Սահակ Բագրատունի իմաստուն Մեծ իշխան, ազգի պատմութիւնը երկնելու համար աղերսել էր Մեսրոպ Մաշտոցի աշակերտ՝ Խորոնք շշնի Մովսէս Խորենացուն, իր տոհմին ու ազգին յաւերժացնելու համար Մատեան երկնէր։ Եւ Խորենացի իմաստուն այրը իր ցեղի արարուժները որոնելու ելաւ, նրանց մտքի թռիչքներով աւանդուած պատումներից ու այլ գրքերից ճշմարիտը, իրականը պեղեց, իր ազգի բագինին «Հայոց Պատմութիւն» մատեանը ձօնեց, նրանից բոնկած ջահերը արմին-հայերի հոգիներին իմաստութեան լոյս կաթում։ Միւնեաց Բակուր Նահապետի Գողթն աշխարհի քերթողների տաղերը բանաստեղծութեան լոյս ճառագեցին մեր հոգիների տաճարների խորաններին, հուր հերով ու արեգակունք ակներով Վահագնի ծնունդի հրաշապատումը աւետեց, նախնեաց մեծ գործերի հպարտանքը ու նրանց վսեմութեան պատգամը քայլատակեց աշխարհներ։ Եւ նրան «Պատմահալր» կոչեցինք։

Սպիտակ թղթին հակած,
մտքիս զողանջում են թռունիկներիս կանչերի արձագանգը, երբ նրանք բակում խաղալիս ինչպէ՞ս էին «Մեծ Հայրիկ» կանչում եւ գիտէ՞ք այն ինչքան անուշ էր հնչում։ Նրանց խաղընկերները զար-

մացած նայում ինչո՞ւ էին պապի-
կին «Մեծ Հայրիկ» կանչում: Եւ
«հայրիկների» սիրոց ջերմութեամբ
լեցուն այդ մանչերն էլ, ինձ հան-
դիպելու ատեն զուարթ ձախով
«Մեծ Հայրիկ» կանչել:

Տիեզերական բարութեան ջա-
հը ձեռքքին երկիր մոլորակ ժամա-
նած բարի հական? Սարուեանը,
ասել էր, որ բոլոր հայերը բանաս-
տեղծ են: Ճշմարիտ էր այդ իմաս-
տունը, իսկապէս հայոց դպրու-
թեան, արուեստների, բանաստեղծ-
ների հովանաւոր՝ Տիր աստուածը,
ինչքա նա քերթողներ, գուսաններ
էր պարզեւել Արմինն-Հայ արի
ցեղին: Գուսաններ՝ Սաքաթ, Զիւա-
նի, Շերամ, Հաւասի, Աշոտ, Շահեն,
Դոստի իրենց երգերով փառաբա-
նել հայրերին: Ցեղին սրտի ջահը
ձեռքին՝ «Վահագն Յարդագողի
Ճանապարհ»ի հայոց հեթանոս աստ-
ուածների տաճարից հայրենի եր-
կիր եկած վարուժանը, աղաչել էր
հայրիկին՝ իր ձիւնոտ վարսերի
խորհուրդով, մտքի անդաստանից
յորդած աղօթքով օրհնէր իրեն.

Հայր իմ, օրինել, ժամը հասաւ,
պիտ երթամ,

Նոր կեանք մ'ինօի կը սպասէ:
Պատանութիւնն ես բռղեցի, նոր
արիւն

Երակիս մեջ կը վազէ:
Ին արիւնս է գոյացած քու
քոտինքտի.

Յոգնութեանդ ծիլն եմ տխուր:

Հոգիդ, կաղնի, երբ կործքդ կ'ուտար մրրիկին՝
Ես շուրջն տակ, հանգիստ, լուր:

Յաշութիւն մասկ, ուսագլուխ, լուզ.
Հայր իմ, օրինէ, դողդոց ձեռ-
քերդ գլխուս դիր,
Շիր մասնէնք լարի լար.

Աղօքքի եկած հոգուոյդ պայ-
ծառ խորանէն:

Հայ իմաստուն մի այր, մայ-

բիկին աշխարհներ տարաւ, «Մայրիկ» շարժանկարով: Տեսել էք
ի՞նչ

արդեօք, մի ուրիշ Հայ իմաստունի՝ «Հայրիկ» շարժանկարը: Պատառի վրայ պարթեւահասակ խոշոր Մհեր-ֆրունզիկ «Հայրիկ»-ն է յաղթ քայլում, հեռու բազմութեան մէջէն իր մանչն է վագում, «Հայրիկ» կանչելով գիրկն ընկում: Ինչքա ն անհամբեր սպասել ենք հայրական տան սեմին, վազել հայրիկին ընդառաջ, խոնջած հայրը սիրոյ թովչանքի քրքիչով գրկել, սեղմել է մեզ իր լանջին: Զէ, մեր հայրերը մեր ցեղի ոգին են: Հայրմայր, բնութեան արարումն է, իրենց շարունակական կեցութեան հրաշապատումը, սիրոյ ու գուրգուրանքի անյաղթ զզացում, բնութեան հանդէպ սիրոյ, ինքն-իրեն բազմացնելու կրկնութեան ընթացքի փոփոխութիւն:

Մեր լեռները «Լեռներ Հայ-
րենի» կոչեցինք: Բարձր են մեր
երկրի լեռները, սպիտակ թագեր
են նրանց գագաթներին, ամպերի
ճերմակ շապիկներ հագել: Գիշեր-
ները աստղերն են այցի գալիս
նրանց, լուսնեակը իջնում է իր
սպիտակ համբոցը շաղելու ճա-
կատներին, արեւն իր երթը աւար-
տելուց առաջ կարմիր պատմուճան
փուռմ նրանց երեսներին, երկն-
քում պայթած շանթերը կրակէ
գօտի կապում մէջքերնին, նրանց
պրեռիզ կրակ է ժամթրում:

Այստեղ կուռի եկած դրացի
Ասորեսատան երկրի մարդիկ իրենց
Աքքատերէն լեզուի խօսքի «կրակ»
իմաստով արձինների Արձինա եր-
կիրը «Ուրաշտու-Ուրարտու» ան-
ուանել: Պատճաբաններ, որոշ Հայ
պատճաբաններ, Արձինա երկրի

ՑԱՒԿՑԱԿԱՆ

Պարգև Պէքմէզեանի մահուան տիսուր առիթով՝ Տէր եւ Տիկ. Պետրոս Մէֆէրեան կը յայնտեն իրենց խորազգաց ցաւակցութիւնները հանգուցեալի համայն հարազատներուն եւ ընտանեկան պարագաներուն։ Առ այդ՝ 100 տոլար կը նուիրեն «Մասիս»ի ֆոնտին։

ՑԱՒԿՑԱԿԱՆ

Շողիկ Մանկրեանի մահուան տիսուր առիթով՝ Տիկին Ատրիան Սաղրեան իր խորազգաց ցաւակցութիւնները կը յայտնէ հանգուցեալի համայն հարազատներուն եւ ընտանեկան պարագաներուն, յատկապէս ածուսնոյն՝ կիւրեկ Մանկրեանին։

Առ այդ, փոխան ծաղկեպսակի, 100 տոլար կը նուիրէ «Մասիս»ի ֆոնտին։

ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Հնկ. Յովսէփ Ճիճիեանի մահուան տիսուր առիթով՝ փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուիրատութիւնները կատարուած են «Մասիս» ծաբաթաթերթին։

Տէր եւ Տիկ. Ճորժ Մատոյեան	\$ 100
Տէր եւ Տիկ. Վարդան Քէօրօղլեան	\$ 100
Տէր եւ Տիկ. Աւո Մազմանեան	\$ 100
Տէր եւ Տիկ. Ժիրայր Կիրակոսեան	\$ 100
Տէր եւ Տիկ. Կարօ Պէքարեան	\$ 100
Տէր եւ Տիկ. Աւո Ղարիպեան	\$ 100
Տէր եւ Տիկ. Կարօ Ղարիպեան	\$ 100
Տէր եւ Տիկ. Ռաֆֆի Ղարիպեան	\$ 100
Տէր եւ Տիկ. Լեւոն Տէլէկեան	\$ 100

ԹՈՒՐՓԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՅՈՒՆԱՍՏԱՆ ՆԵՐԽՈՒԺԵԼՈՒ

Ծարունակուած էջ 1-էն

Կը վկաէ որ այն մասին, որ ծրագիրը, ամենայն հաւանականութեամբ, թարմացուած եւ վերամշակուած է նախապէս կատարուած քննարկումէ ետք եւ որ ծրագիրը տակաւին կրնայ գործադրելի ըլլալ։

Փաստաթուղթերու փոխանակումը կատարուած է գլխաւոր շտաբի բարձրագոյն համարականութեամբ նկատման կողմէ պաշտպանուած ներքին էլեկտրոնային փոստի միջոցով։ Այս փաստաթուղթերու արտահոսքի պատճառով, դատարանին կոչ ըրած է թոյլ տալ փաստաթուղթերու ստուգումը մինչեւ անոնք ներկայացնելը։ Սակայն, ըստ երեսոյն դատախազները անտեսած է պատահական։ Անգարայի դա-

տարանին մէջ քննուող եւ 2016 թուականի Յուլիսին թուրքիոյ նախագահ Ռէջիփ Թայիփ էրտողանի դէմ ձախող ուազմական յեղաշրջման քննութեան ընթացքին։

Գլխաւոր շտաբի բոլոր էլեկտրոնային նամակները յեղաշրջումէն երկու ամիս առաջ գրաւուած են դատախազութեան կողմէց։ Գլխաւոր շտաբը խուճապի մատնուելով գաղտնի փաստաթուղթերու արտահոսքի պատճառով, դատարանին կոչ ըրած է թոյլ տալ փաստաթուղթերու ստուգումը մինչեւ անոնք ներկայացնելը։ Սակայն, ըստ երեսոյն դատախազները անտականումներ էն, ոչ թէ տարբեր էրկրներ։

Ո՞վ Արմին-Հայ մարդ, որ

խողութիւններով, իսկ Լիբանանահութիւնը այդ ճակատի գլխաւոր օդակներէն մէկն է։

Նոյն պահուն ուշագրաւ էր նաեւ Յայաստանի արտաքին գործոց նախարար՝ Զոհրապ Մնացականեանի յայտարարութիւնը՝ Ազգային ժողովն ներս, ուր ան կը սէր թէ Յայաստանը չի կրնար անտարեր մնալ լիբանանահայ համայնքին նկատմամբ ու մշտական կապի մէջ է համայնքային բոլոր կառոյցներուն հետ։

Այսպիսով, բացայայտ կը դառնայ որ Յայաստան-Թուրքիա ռազմավարական հակամարտութեան քարտեսը բաւական ընդլայնուած է՝ տարածուելով Կովկասն մինչեւ սփիւրք, որուն մէկ կարեւոր մասնիկը կը շարունակէ հանդիսանալ Լիբանանահայութիւնը, եւ որու դէմ ելած է այսօր երտողանի կառավարութիւնը, զայն նկատելով իր փանքուրքական ախտորժակներու իրականացման առջեւ կարեւոր խոշընդու։

«ՄԱՍԻՍ»

ԴՐԵՆԻ ՓՈՐՔԻ ԼՆՅ ՀԱՅՐԵՐԻՆ

Ծարունակուած էջ 14-էն

այդ անուանումը համարում են Ուրարտու-Ուրաշտու անունով առանձին երկիր։ Աքեմենեան հարստութեան թագաւոր Դարեհ Ա. իր 1200 տողանոց Բեհիստունեան արձանագրութիւնում Պարսկերէն լեզուի բնագրի խօսքում արմինների երկիրը «Արմինա» երկիր, Պարսկերէն բնագրի էլեմերէն լեզուի խօսքով «Հարմինուա» երկիր, Պարսկերէն բնագրի Աքքատերէն լեզուի խօսքով Ուրաշտու-Ուրարտու, որոնք նոյն Արմինա երկրի տարբեր անուանումներ էն, ոչ թէ տարբեր էրկրներ։

Ո՞վ Արմին-Հայ մարդ, որ

արեւի լոյսի ու կեանքի հէքիաթն ես ըմբոշինում, իմացի՞ր, այն քեզ պարգեւել է հայրդ, խոնարհիր նրա սպիտակ թագին, նրա կեանքի իմաստութեանը եւ դու Քրիստոնեայ հայ, կատարի՞ր պատուիրանը քու պաշտած Աստուծոյ։

ՅԱՐԳԻՐ ՈՒ ՊԱՏՈՒԻՐ ԾՆՈՂՔԻ

«ՊԱՏՈՒԻՔ ՔՈՒ ՀԱՅՐԴ ՈՒ ՄԱՅՐԴ, ՈՐՊԵՍՉԻ ՔՈՒ ՕՐԵՐԴ ԵՐԿԱՅՆ ԸԼԼԱՆ ԱՅՆ ԵՐԿՐԻՆ ՎՐԱՅ ՈՐ ՔՈՒ ՏէՐ ԱՄԱՍՈՒԱԾԾ ԿՈՒՏԱՅ ՔԵԶԻ» (Ելլից 20-12)

Եւ ամենաթանկագին օրինակը, որ հայրը կարող էր տալ իր զաւակներին, նրանց մայրերին շնորհած իր սիրոյ գուրգուրանք է։

ՎԱՐՁՈՒ ՄՐԱ

ՓԱՍԱՏԻՆԱՅԻ ՄԷՋ (200 ՇՈԳԻՒ ՇԱՄԱՐ) ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ԱՌԻԹՆԵՐՈՒ ՇԱՄԱՐ

1060 N. ALLEN AVE. PASADENA CA 91104
(626) 797-7680



NATIONAL NOTARY ASSOCIATION
NOTARY PUBLIC

Garine Depoyan

626-755-4773

554 N. Chester Ave Pasadena, Ca. 91106

gdepoyan@gmail.com

ՄԱՍԻՍ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԿՏՐՈՒ

Yes, I wish to subscribe to Massis Weekly

Enclosed a check for (one year)

* \$50,00 * \$100,00 (first class) for USA

\$ 125,00 (Air Mail) for Canada.

\$ 250,00 (Air Mail) Overseas.

Name: _____

Address: _____

City: _____ State: _____ Zip Code: _____

Country: _____

Tel: _____ Email: _____

COVID-19
HOTLINE



ՍԴՀԿ-ի
Խորհրդատուական Գրասենեակ
(888) 908-1887
contactus@aebu.org

ՍԴՀԿ Արեւմտեան Ամերիկայի Վարիչ Մարմինի նախաձեռնութեամբ ու համագործակցութեամբ Յայկական Կրթական Բարեսիրակական Միութեան (ՀԿԲՄ) եւ Յայ Ամերիկեան Խորհուրդի (ՅԱԽ) կը յայտարարէ որ «քորոնա» ժամկի ստեղծած տագնապալի վիճակին բերումով կեանքի կոչած ենք յատուկ գրասենեակ մը։

Սոյն գրասենեակը խորհրդատուական ծառայութիւններ պիտի տրամադրէ պետական եւ այլ նպաստներն օգտուելու կարելիութիւններուն մասին, որպեսի Յայ քաղաքացիները կարողանան որոշ չափով յաղթահարել տնտեսական դժուարութիւնները։

Խորհրդատուութեան եւ օժանդակութեան համար կարելի է դիմել հեռածայնուուկ հետեւեալ բիւհն. 888-908-1887
Կամ. contactus@aebu.org



ԱՐԴԱՀԱՄԱՐԸ ՊԱՐ Է ԵՌ 9 ՀԱՐՑՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՐՑԱԽՈՅԾ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ ԿԱՐԵՒՈՐ ԵԼ ՄԱՍՆԱԿՑԵՑՔ
ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԿԱՐԵՒՈՐ ԵԼ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻՆ
ԱՄԵԼ ԱՆՁ ԿԱՐԵՒՈՐ ԵԼ ԱՅՍՈՐ



CaliforniaCensus.org